

աւ Այրարատեան երկրի մէջ թողին իրենց երգերու յիշատակն, Հայ ազուղներն կապեցին Բարսի (bardit) ծառի հետ, Արամանակայ սօսիներն, որոց տերեներու մեղմ և ուժով սորիչն (երգէն) հմայութիւններ կը հիւսէին բուրմերն։ Այսուհետ նախապէս հմայութիւն ըստ և երգչ իմա և մարդարէ կը նշանակէր թերեւ։<sup>1</sup>

Վերոյիշեալ ճարտարապետներ նախապատութիւն ուզում են տալ յունաց, որովհետեւ կիպրոսի մէջ գտած են ԺԱղարու գիրեթաւոր եկեղեցւոյ օրինակներ և ասում են անկից օգտուած քրանսացի ճարտարապետներն։ Սակայն կիպրոսի եկեղեցւոյ յատակագիծն համապատասխան է Հայ եկեղեցւոյ յատակագիծն, մանաւանդ կ-Պոլսոյ մէջ նոյն ժիշտառուն Պահնաւուներու շինել տուած եկեղեցւոյն, այն ժամանակ մայրարազարի մէջ կար հոծ և ստուար հմայութիւն։

1. Հայ ժողովուրդի կ'առէ. ֆաւ աւել, զիր աւել տալ են. որ է զուշակութիւն ընել.

Ի նկատի առնելու է որ Հայոց անիշտանութեան ժամանակ սկսած ե դարէն մինչեւ գ դարը Հայ ժողովուրդը Պարսից և Արարաց ճնշման տակ ողորեց Տարոսի լեռնաշղթաներն մինչեւ կիլիկիոյ ծովեղեայ ամրութիւններն. իսկ Բագրատուննեաց թագաւորութեան սկբնաւրութեան նախօրեակին Աշոտ Մ'եծի համատարած միտքն ապահովելու Հայոց ապագան, նա ծրագրած և կտակած էր իւր յաջորդներուն գաղթականական ճանապարհով ձըգտիլ դէպ ի կիլիկիա, պատոհմեն մը ունենալու Մ'շերեկականի վրայ, որով Հայ քարագործն, քրանսացի ճարտարապետի մտքէն դեռ չանցած, նա սպրդեր մտեր էր կիպրոս ժիշտառուն զարէն շաս յառաջ և կանգած էր նախօրինակ հայ գմրեթաւոր եկեղեցին սիւներու վրայ, իւր բնորոշ բմբուկով, զոր չունին նախնական յոյն եկեղեցիներն, բայց զնի Հայոց հետեւողութեամբ կառուցին ի թեսաղոնիկէ և յետոյ ուրեմն ի կիպրոս և այլուր։

Ճարտուակելի

Հ. Գ. ՆԱԶՊՈՅՑԵԱՆ

## ԱԴՐԵՆԱԼԻ, ԿԱՐՈՇԽԱՆՈՍ



Դեռ նոր սգացեր էինք Դուրեսանի վրայ, դեռ նոր փակած անոր դամբանի կափարիչը, անա ուրիշ գոյժ մը կը համնի մեռագործ Մայրավանցին, հաղորդելով «վշտալի» Հայրապետին մահի։ Աշբան տիսուր է այս բօթը ազգ մ'ամբող կ'որբանայ, արդէն լրուած իր գոյութեան սեւ բախտէն, ու սուգեր սուգերու կը բալդուին մեր սրտերուն մէջ, թերթերու մէջ, ինչպէս շամելով խարազմնուած թուլ ամփեր։

Ոչ ամբան 84 տարիներու թեռան տակ ճնշուած, որպան ապառում ժամանակիներու դէմ մերսական պայքարովնս կ'իյնայ

իննաւուրց մայրիի մը պէս վսեմօրէն, հանդարտօրէն։

Յատկանշական բառով մը «վշտալի» նախնան արդէն բնորոշեր էր իր բովսմնդակ կենմնը, եւ Ա. Լուսաւորչի յաջորդներուն հարիւրաւոր փառապանծ շարքին մէջ իր գրաւելիք դիրքը։

Ոչ մէկ կամադիկոս անցալ եւ ապագայ, այնքան դառն ժամանակներ, այնքան ահաւոր մարտիրոսացումներ կրած է եւ ափուի կրէ քան Գէորգ Ե.Ծ, իր 19 տարուան շրջանին մէջ, երբ հասարակաց հօր աշքին առջեւ կը խոխողուէր, կը մորթուէր խըժ-

դրժորէն ամբողջ ազգ մը, ժողովուրդ մը, եւ պատմութիւնը կ'արձնանագրէր իր ամենէն արինուո Խուականը, եւ Հայրապետի սրտին մէջ կը բացուէր մեր ամենէն սեւ էջը անթուական դարերէ ի վեր:

Եւ խորիի որ նա ոչ մէկ միշիթարիչ հիեշտակ ունեցաւ գողգոթայի ճանապարհին վրայ, ոչ մէկ ուրախութիւն եւ գարնանային օր ծագեցաւ այդ ալեւոր գլխուն վերեւ։ Բայց եւ այնպէս նա խորխա էր հոգեւով, անսասան Նկարագրով ու վարժուած տան ջանփի եւ գրկանքներու, որով երեք չունեցաւ լքումի եւ վիատութեան ժամեր։ Միրեց մեր ցաւը, մեր ծովացած արցունքը, խորապէս սիրեց, հայրօրէն սիրեց ու նուիրուեցաւ բրոյր կեանքով եւ հոգեւով իր զաւակներու փրկութեան՝ որպէս անձնուէր հովիւ։ Իր հոգեւորական կոչումի սկիզբէն անոր խուեան եղաւ նայ ժողովուրդի գրական զարգացումն ու յառաջադիմութիւնը, որվիետե խորապէս համոզուած էր մեր դարաւոր պատմութեան դասերէն, թէ հրով ու սրով եկող ազգերը, վաշնացուկ փոթորիկներ են որուոնդոստ, փայլախացայտ, որոնք եւ ոչ իսկ ամբողջ արեակ մը վայեկելու բախտն ունին. մինչ սպազի մը տեւականութեան հիմը գիտութիւնն է որ կու տայ ինընահանացում եւ հայրենիքի մէք։ Ռւասի ինըն եւս զարգացած եւ լեզուագէտ, իբրև անազմուկ պարտահանաց մշակ մը նետուեցաւ անվերապահ կրթուական եւ կազմակերպչական փշոտ ասպարէզին մէջ։

Երեւան, Աւեքսանդրապոլ, Թիֆլիս, Աստրախան տեսան այդ եռանդուն հոգիին մէջ հովուի եւ հօր բարախուն սիրուծ ետեւէ ետեւ դպրոցներ, բարեգործական միութիւններ, ազգային միութիւններ կը հաստատուէմ ուր որ իր արդիւնաշատ եւ գործն անձը երեւած էր, եւ այն այնպիսի ժամանակ մը որ Կալիցինան քըունաւոր բազուկը սպառնագին երկարած էր խեղդիչ ստուերով մը կովկասահայութեան վրայ։ Սրբազնը վստահ իր ազգին խրոխտ եւ անընկերի նկարագրին՝ պայքարեցաւ նայ ժողովուրդի կողըն, Խրիմեանի դրօշին

տակ, եւ յաղթանակը տարաւ բռւռ մը ժողովուրդը տիեզերասաստ ծարերու դէմ։

Երբ Սրբազնը օր մը նայ եկեղեցւոյ ամենէն բարձր, գահուն վրայ կը բազմէր, նա արդէն վաստիած էր արժանիք, վրատահութիւն եւ անհուն սէր բովանդակ հայութենէն։ Հակառակ տիտղոսաւոր աղմբկայից Սրբազններու փառաւէր ծրկատուներուն, նայ եկեղեցւոյ խոնարի եւ արդիւնայից զաւակը կը կոչուէր Խրիմեանի հայութենինը շարունակելու։

Ուկեղեցն գահին վրայ փշէ պսակ մը եւ նոր գողգոթամ մը պատրաստուած էր իրեն։ 1915ի հայկական սպանութը, տարագիրներու չքաւոր խուճապը դէպի կովկաս դէպի անծանօթ աշխարհներ, մեր ողերգութիւնը, մեր ահաւոր ողերգութիւնը յաւիտեական սուրբ գծեցին նայ ժողովրդին եւ իր հայրապետուի մէջ։ Ամենէն աւեի նա ինքն կրեց, լացաւ իր թափուր վանքերը, իր աւերակ քաղաքները իր կէս աքսորականի սեւ կեանքը եւ հուսկ մշտնչենաւոր կակիծով մը թողուց այս անսպազ աշխարհի։

Հաստ ծանր եւ հզնաժամային ժամանակ մը թափուր կը մասյ Հայրապետական աթոռը, եւ եթէ Խորիրդ։ Հայրատանի կառավարութիւնն ինաստութիւնն ու յարգանքն ունեցաւ այդ սրբազն գամին եւ ամբողջ նայ ժողովրդին ամենանուիրական զգացումներուն հանդէպ զայն անծեռնինիւելի պահելով, մենք նոյն հաւատքն ու վատահութիւնն ունինք մեր իշխանութեանց բարեացակամութեան, փութով ողունելու Անբախտ Հայրապետին բախտաւոր յաջորդը։

Այս վեհաշուք վայրկեանին որ նայ ժողովուրդը լուռ եւ յարգափիր խոկումով խոնարհած է մեծ ննջեցեափ դագաղին առջեւ, Մխիթարեան Միաբանութիւնը, բազմավէպի խմբագրութիւնը եւ իր յարգելի ընթերցողները իրենց խորին ցաւը կը յայունէն Լշմիածնի Պատուական Միաբանութեան եւ հեռաւոր ու մօտաւոր մեր սգալիք եղբայրներուն։

Հ. Վ. ՑՈՎՃԱԽԵՍԽԵԱ



**S. S. ԳԵՂԻՔ Ե.**

**ԱՐԲԱԶՅԱՆԴՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՐԱՅԻՆ ՀԱՅՈՑ**

**Ծնված Թիվելու 1847, Կաթողիկոս 1912, – † 1980.**